25ինձի ԱԻՆԻ Ն. 4600 1908 ՍԵՊՏԵՄԲԵՐ 20/3 ՀՈԿ. ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ 7 ՐԱՄԱԶԱՆ 1326)(20 ԻԹԼՈՒԼ 1324

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

ԳՈՒՄ 30 30 ԲԱՐԱ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

		Սեպտեմբերի 6	այլոց
Խաթանպոլ իչին	Դրուշ	60	35
Թաշրա իչին	»	85	45
Մէմալիքի էճնէպիյէ իչին	Ֆրանգ	20	10

ՀԱՐԾԵԼԻՆՊԻՒՀ վէ ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՏՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իսանաթ իչին այրընա բազարլըգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جادهسی نومرو ٦٥

ԲԱԲԱ ՀԱԶՐԷԹԼԷՐԻՆԻՆ ՅՈՐԵԼԵԱՆԸ

Գաթոլիք Ուլու Քիլիսէսինին քիւրսիի իտարէսի օլմասըյլա, պայգանա պիր չէօրէթի հայիզ օլան վէ պու սայէտէ նիյէ նիյէ մէրասիմ վէ զիյնէթլէրէ մէրքեզ իթթիխազ իտիլէն Բօմա չէհրը չէհիրի, պու քէրրէ տախի հաշմէթլու Օնունճը Պիոս Բաբա հազրէթլէրինին Քահանալըզընին էլլինճի սէնէի տէվրիյէսինին խաթիմէսի միւնասիպէթիյլէ, եագընտա իճրա օլունաճագ ֆէվգէլատէ մէրասիմ վէ զիյնէթլէրէ հազրը պուլընմագ իսթէյէն զիւվարը քիրամա պիր զէմանտան պէրու գաբուլարընը այմրչ տըր։ Միւշարիլէյհ հազրէթլէրինին սիլքի բուհպանիյէթէ տուիուլինին 50ինճի սէնէսի, ալաֆրանկա սեպտ. 18ում խիթամ պուլմրչ վէ կէրչի օ կիւնիւ զիյնէթի մախսուսսէ իճրասը թապիի պուլունմրչ իսէ տէ, ֆագաթ պազը սէպէպլէրլէ օ կիւնիւ իճրա իտիլմէմիշ, վէ հէնուզ պու խուսուստա պիր գարար տախի վէրիլմէմիշ էսէ տէ, վագը օլան թէտարիքեաթը ազիմէտէն՝ պու զիյնէթին զաեէթ շաշաալը օլաճաղը անլաշըլմագտա տըր։ Զար ագթարը ճիհանտէ միւթէմէքքին հէման պիլճիւմլէ ազվամը պէչէրիյէնին ազ չօգ մէնսուպ օլմասըյլա միլեօնլարճա նուֆուսա պալիզ օլան վէ տախիլինտէ նիյէ միւթէմէտտին վէ մուազզամ տէվլէթլէր վէ միլլէթլէր պուլունան պիւթիւն Գաթոլիք ալէմի, եագը վէ էն ուզագ մահէլլէրտէն պիլէ, պիզզաթ վէ եախօտ պիլվասրթա, հաշմէթլու Իէյիսի էքզարխի բուհանիմիզ հազրէթլէրինին իչպու եէվմը մախսուսընը իհթիրամաթը լայըգէ իլէ թաազիմ իթմէք իւզրէ, կէօնակէօն վասրթալար իլէ չալըշմագտա տըր։ Գավմիյէթճէ եէկտիկէրինտէն թէֆիրիգ օլունմրչ օլան, ֆագաթ այնի Քիլիսէյէ թապի պուլունան միւեօնլարճա Գաթոլիքլեր, օ Իէսի սիթուտէսիմաթը պու վէսիլէի հասէնէ իլէ թէքրիմ վէ թաազիմ խուսուսընտա միւթէֆիգ օլրլէր, վէ զանն իտէրսինիզ քի, Գաթոլիք օլան հէր գավմ, մէրասիմի բուհանիէ թէրթիպլիյէ, հէմիյէլեր կէօնտէրմէքլէ, նէզտը Հաշմէթանէլէրինէ հէյեթի. մէպուսլէր, արիզէի թէպրիքիէլեր իգամ իյլէմէքլէ, օլ Բէտէրի ումումի բուհանի վէ մանէվիսի հագգընտա ուպուտիյէթ վէ մուհապպէթլէրինի արզ վէ իրայէ խուսուսընտա եէկահիկէրինվ բէգապէթ իյլէմէք, հաթթա նիյէ հիքմտարլար, հիքիմտարզատէլեր վէ բիճալը սիյասիուն վէ սաիր ասըլզատէկեան, — իչլերինտէ Գաթոլիք օլմաեանլար տախի պուլունտըզը հալատ, — միւշարիլէյհ հազրէթլէրինէ արզը էհթիրամաթտան կէրի տուրմամագտա տըրլար։ Ուլու Գաթոլիք Քիլիսէսինին ումումի Զօպանը միւհթէրէմի հագգընտա իսէ, եագըշան վէ ճայիզ օլան պուտէյիլ մի տիր։

Իչթէ պու ումումի նիւմայիշլէր սըրասընտա, Էրմէնի-գաթոլիք ճէմաաթըմըզ տախի հիսէսինէ տիւշէն վազիֆէյի իյֆայէ միւասրասթ իթմէքտէ տիր։ Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրի, քէնտի թարաֆընտան, խաս սըրմատան մատամուլ վէ Ցորելեան Սահիպինին իամ վէ արմասըյլա միւզէյեէն գըյմէթտար պիր ուրար իհտա իթթիքլէրի կիպի, Էրմէնի-գաթոլիք ճէմաաթը Նամընա տախի, գատիմ Էրմէնի քիլիսէլէրինին գուպպէսի թաավիրինի վէ Ս. Սեղբեատրոս Բաբա իլէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ վէ Օն տէօրտունճի Բենեդիկտոս Բաբա իլէ Պիրինճի Աբրահամ Պետրոս Կաթողիկոսը վէ Օնունճը Պիոս Բաբա իլէ Օն իքինճի Պողոս ՊետրոսԱպպաղեան Կ-Բաթրիգ հազարաթընին մինեաթիւր թաավիրլէրինի հավի զիգըյմէթ պիր հօգգա թագըմը վէ պիր ալթուն գալէմ իլէ քեաղրտ քէմէյէ մախսուս պիր պրչագ, վէ պուրատան վէ թաշրալարտան՝ հիսսեեաթ վէ թէպրիքեաթը ուպուտիյէթքեարանէյի միւպէյեէն արիզէլէրի համիլ միւքէլլէֆ պիր ալպօմ վէ պազը բուհանի Թարիգաթլարտան, Մէրիամալըգլարտան խուսուսի հէտիյէլեր թագտիմ վէ իրսալիյլէ, ճէմաաթճա իչպու եէվմը մախսուսա իչթիրաք իտիլճէք տիր։ Զաթէն պազը Եպիսկոպոսլարըմըզ վէ Քահանայլարըմըզ, օ պէօյիւք զիյնէթլէրտէ հաղը պուլունմագ իւզրէ Բօմայա ազիմէթ իթմիշ օլուպ, մէզքիւր հօգգա թագըմը, միւթէահիւտիւ պուլունան Թօլաեան Յովսէփ էֆ.նին իմալաթխանէսինտէ պու կիւնլէրտէ խիթամ պուլմագ իւզրէ օլտուղը ճիհէթլէ, պունու վէ տիկեր հէտիյէլերի թագտիմ իթմէք իւզրէ, Սիվաս-Թոգատ Մէրիասասը Արհ. Լեւոն Արք. Քէչէճեանը Տէրիսաատէթտէն Բօմայա միւթէվէճիհէն հարէքէթ իտէճէկի մուգարրեր տիր։

Շարգըն քիշիւք, ֆագաթ մուհիմ պիր ճէմաաթը օլան Էրմէնի-գաթոլիքլէրինին պու եօլտա արզը թէպրիքեաթ վէ թաազիմաթը վէ հէտիյէլերի, ուլուվը ճէնապը իլէ միւշթէհէր օլան Բէտէրի ումումի վէ մանէվիսիզ նէզտինտէ, պէլքի էն պէօյիւք վէ էն զէնկին միլլէթլերին թաազիմաթ վէ թէպրիքեաթընտան վէ զայէթ գըյմէթտար հէտիյէլերինտէն զիեաստ մազհարը հիւանի գապուլ, վի պու վէսիլէ իլէ թէպէրրիւքեաթը բուհանիյէ վէ թէվէճճիւհաթը բէտերանէլերինին հագգըմզտա պիտիրիզ պույրուլաճաղընա էմինիզ։

Հաշմէթլու Բաբա հազրէթլերի, էլլի սէնէլիք Քահանայլըգլարը վէ Եպիսկոպոսլըգլարը վէ Բաբալըգլարը միւտատէթինճէ, խուսուսիյլէ պու սոն մէմուրիյէթլերի էսնասընտա, քէնտիլերինէ իհալէ օլընմըշ օլան սիւրիւյիւ, հէր սիւրիւ թէհլիքէլերտէն, խէթալարտան մուհաֆազա իթմէք իչին, պիր ան ու տագըգա Զօպանլըգ վազիֆէսինտէն վէրի գալմամըշլար տըր։ Միւշարիլէյհ հազրէթլերի, քիւրէի արզտա Հազրէթի Իսա Էֆէնտիմիզին Վէքիլի օլմալարըյլա, միւհթէրէմ սէլէֆլերի կիպի, սիւրիւսիւ տախիլինէ հէր տիւրլիւ մուզիրը անասրրըն տուիուլինէ գաթան միւսաատէ իթմէքէք իչին, սիւնեէվի հէր նէվ միւլահազաթը, հէր կէօնա հիսապաթը նազարը էհէմիյէթէ ալմամըշլար տըր։ Զաթէն մասրլարտան պէրու, Հազրէթի Իսանըն թէէսսիս իյլէտիկի պու Պինայը մուազզամը, պու Ուլու Քիլիսէնին էն չէտիտ սաէմէլերէ, թէարրուզլարա գարշը մուգավէթի՝ պէօյլէ ուեանըդ, վէքի, վազիֆէշինաս Բաբալար հազարաթընին սէպաթ վէ իսթիգամէթի նէմիճէսի տէյիլ մի տիր։

Պինաէն ալէյհ, ղազէթամըզ, էօթէտէն պէրու Գաթոլիք Քիլիսէսինէ մէնսուպ օլարը ճիհէթլէ, չու սրրատա հիսէմիզէ իսանէթ իտէն վազիֆէյի ուպուտիյէթքեարանէ վէ թէպրիքեաթը աճիզանէմիզին վէ Բէտէրի էքզարխի մանէվիմիզ հաշմէթլու Պիոս Բաբա հազրէթլերինին, վազիֆէյի մուգատատէ վէ մուհիմմէթլերինտէ քէմալը սէպաթ ու խթիգամէթլէ տեվամ իթմէք իւզրէ, տահա բէք չօգ սէնէլեր մուամմէր օլմասարը խուսուսընտաքի թէմէննիեաթը սամիմանէմիզին, նէզտի Հաշմէթանէլերինատ մազհարը հիւանի թէլագը օլմասրը, վէ թէպէրրիւքեաթը բուհանիյէլերինին հագգըմզտա պիտիրիզ պույրուլմասընը անսամիմ իւլ գալպ խթիրհամ վէ թէկսարրու իյլէրիզ։

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Երջանկաւէտ Սահմանադրական օրինաց հրատարակման առթիւ՝ բոլոր Օսմանեան հպատակ քաղաքներուն մէջ կատարուած ցնծալից հանդէսները հետզհետէ արձագանգ կուտան պատուական թերթիդ սիւնակներուն միջոցաւ. և շատ գեղեցիկ ձեռնարկներու, յառաջդիմական գործերու բարի և ուրախալի լուրեր ալ կը տեսնուին նոյն իսկ մեր անտարբեր կարծուած երիտասարդներու մասին։ Բայց ցաւալին այն է որ՝ ընդհանրապէս խօսելու թէ՝ Կաթողիկեայք և թէ՝ ոչ-Կաթողիկեայք, Ազատութիւն, Հաւասարութիւն, Եղբայրութիւն ըսելով՝ չէ՛ թէ արդարութիւն, այլ՝ վրէժինդրութիւն կը հասկնան շատ մը բաներու մէջ։

Երկրորդ, դուք եւս կը գանգատիք մեր Կ-Պատրիարքարանի և ժողովոց ու գործոց մասին արդի յեղյեղուկ ու տարտամ վիճակին վրայ։

Երրորդ, մեր գերեզմանատան մէջ Պէշիկթաշլեանի և այլոց յիշատակին արտասանուած ճառերէն միոյն մէջ, դէպ ի Էջմիածնական եկեղեցին հրաւէր կարդացուելու մասին դիտողութիւններ ըլլալը կը յայտնէք։

Այժմ, քանի որ ամէն մարդ ազատ է իր կարծիքն յայտնելու յօգուտ հանրութեան, թող ներուի մեզ ալ մեր դիտողութիւններն ընելու։

Նախ, ազատութեան և. մասին կ'ըսենք թէ՝ անսահման և ծայրայեղ ազատութիւն պէտք չէ հասկնանք ազատութիւն ըսելով. վասն զի այն՝ այն ատեն կրնայ օգտակար ըլլալ, երբ կը գործէ Աստուածային և մարդկային օրինաց գրծած և թոյլատրած սահմաններուն մէջ և անոնց սկզբունքներուն համաձայն. բայց ընդհակառակը՝ աղիտաբեր ու վնասակար կը դառնայ, թէ՝ խորհելու, թէ՝ խօսելու և թէ՝ գործելու մասերուն։

Ուրեմն, մէկդի թողունք ո՛եէ ծայրայեղութիւն և անձնական գծուռ շահախնդրութիւն և վրէժ, այլ անկողմնակալ ոգւով փնտռենք հանրութեան օգուտը և անոր մէջ անձնական շահը։

Երկրորդ, Կ-Պատրիարքարանի եայն մասին, խելացի մարդոց գործեր չեն պակաս, գոչելները թէ՝ «չենք ուզեր, կարող չէ» ևն. ևն., քանի որ լաւ գիտենք թէ մեր Կաթողիկոսը, Պատրիարքը, Եպիսկոպոսները՝ Էջմիածնականաց պէս ժողովրդեան քմահաճոյքներուն գերի չեն և անոնցմէ կախումն չունին, ու անոնց խօսքերով չեն դրուիր ու չեն վերցուիր. այլ բարձրագոյն ու քան դարերէ ի վեր փորձառու Իշխանութենէ մը ուղղակի կախումն ունին։ Որով,

Խելացի մարդիկ սա կերպ կը վարուին. այսինքն, քիչ շատ խելքերնին բանի հասնող ու փորձառու մարդիկ, որք պակաս չեն ըլլար ամէն տեղ ալ, կը հաւաքուին իրենց Կաթողիկոսին, իրենց Եպիսկոպոսին, իրենց Առաջնորդին ու Ժողովրդապետին շուրջը, և կը փոխանակեն գաղափարներ ու կարծիքներ, և հանրօգուտն ու լաւը կ'ընտրեն խորհրդակցութեամբ ու զայն կ'որոշեն ի գործադրութիւն, փոխանակ անիմաստ ու ապարդիւն աղաղակներու, որոնք ուրիշ բան չեն ցոյց տար, բայց եթէ ժողովուրդի մը տակաւին զարգացման ու քաղաքակրթութեան կարօտ ըլլալը։

Երրորդ, դէպ ի Էջմիածնական եկեղեցին եղած հրաւէրի մասին, կ'ըսենք թէ՝ քանի որ կրօնքը և իւր նուիրական սկզբունքները քաղաքականութեան հետ փոփոխել ու անոր գերի ընել կարելի չէ, ուրեմն կարելի չէ նաեւ առ այն յարիլ, և փոխադարձաբար։

Ահա, Խմբագիր Տէր, մեր և ամենուն խորհելիք, գործելիք և դարմանելիք ու գրելիք բաները։

Թողով սոյն խնդրոց մասին գրելն ու յորդորելը աւելի փորձառու և կարող գրիչներու, կը վերջացնեմ նամակս։

Հասարակութեանս և Ազգիս անկեղծ բարեկամն ԳԱՒՍՌԱՑԻ ՈՄՆ

4 Սեպտեմբեր 1908

ՄԷՂՈՒՍԱՆԸԶ ՀԻՒԳԻՒՄԷԹԼԷՐ՝ ՏԻՒՄԷՆՍԻԶ ԿԷՄԻ ԿԻՊԻ ՅԻՐԼԷՐ

Պազը զազէթալարտա հագրգէթէ մուվաֆրգ օլմասան վէ ասլա իճապ իթմէզ էօյլէ մէգալէլեր, պուլունուեօր քի, պու հալ՝ զազէթաճըլըզը իթիպարընա ազգունտուղը կիպի, Գանունը Էսասի ահքամընճա ինթիխապ օլունաճագ մէպուսլըզատա պազը էօյլէ քիմսէլէր նամզէտ կէօսթէրիլիեօր քի, մէպուսլուզրն տա հայիյէթինէ տօգունուեօր։ Հէմ էօյլէ միւնասիպէթսիզլէրին ինթիխապընտան նէ՞ մուհասէնաթ մէմուլ տըր։

Իկէր թամ ֆիքր ու վիճտանճա ինթիխապ իճրա օլունաճագ իսէ, ինթիխապ օլունաճագ քիմսէ զայէթ հիւանի ախլէագ սահիպի օլտուգտան մատտա, թարիխ վէ ճօղրաֆիա կիպի մալիմաթա վէ զազէթալարըն հագիգաթ վէ էհէմմիյէթտէն օլան նէշրիյաթընա տա ակեահ պուլունսըն. անճագ քէնտի քէօշէսինտէ պէօյիւմիւշ օլմաեըպ, Իսթանպոլ վէ եա Իզմիր կիպի տէնիզլի, շըմէնտֆէրլի մահէլլէրտէ պուլունմըշ թիւճճարան, սարրաֆան վէ մէմուրիյն միեանընտա օլտուգճա եաշամըշ, կիւն կէօրմիւշ կէշիրմիշ օլսուն քի, խօտպինլիք վէ շարլաթանլըգ իլէ սըրֆ քէնտինտէն զայրիսինի կէօրէմէյէն ճիւհէլատտն օլմասըն. պիր հիւքիւմէթի, պիր միլքի իտարէյէ մէմուր օլաճագ մէպուսլար՝ պէօյիւք քիշիւք հիւքիւմէթլերին մէպէքլերինէ, ըսթանթիսթիգլերինէ, իտիալաթ, իխրաճաթ, սանաաթ վէ սաիր լէվազիմինէ, անվալինէ քեաֆի մալիմաթը հայիզ օլմալը տրրլար քի, մէպուսլըզա պիր ազ եագըշըն, եօգսա տօգթօրլուգ, ալօգաթլըգ կիպի պազը իլուում ու սանաաթլարընա եանլարընտան, քէնարլարընտան տէրմէ

չաթմա կէշմիշ պուլունմաղլէ, մէպուլըգ օլամաերպ։ Թէքբար իսէրիմ քի, պու հալ՝ մէպուլոյուզլան տա հայսիէթինէ ասզունմագ-ըգ տրր։ Զիրա մէպուլար՝ հիւքիւմէթին տիւմէնինի թէշքիլ իտէճէքլերի ճիհէթլէ, վասի պիր մէմլէքէթ օլան զօճա պիր կէ-միյի իտարէ իթմէք՝ էօյլէ լաֆ իլէ, չար-լաթանլըգ իլէ ոյամագ։ Տիւմէնի թէշքիլ իտէճէք զէվաթ՝ տէրէօնտէ իտէճէքլերի աղրը, միւշքիլ վազիֆէլէրինին էհէմմիյէ-թինի անլատանլար վէ իճրա իտէպիլէնլէր օլմալը տըրլար։ Իշթէ հէման խաթրլամա կէ-լէն պու գատարը օլսուն, ալէմին անլատա-ճաղը սուրէթտէ ալշզճա (ֆանթէզիսիզ) եազըպ կէօնտէրիեօրում. զոգէթտի միւ-թէպէրինիզատ ատրճի իսէ, ըէյի ալինիզէ մէնուֆ տրր, էֆէնտիմ։

Գ. ԿԱՆՈՆԵԱՆ

Պրուսա, 10 Մեպտ. 1908

ԱԼԱՃԿԵՐՏ, ՄՕԼԼԱ ՍԻՒԼԷՅՄԱՆ

Ի ներքոյ ստորագրեալքս կուզամք յայտնել, որ մէկ քանիցս ազգային հանրագրերով, մեր ժողովրդի արդի դառն կացութիւնը ու թշուառ վիճակը յայտնելով, դեղ ու դարման մը հայցեցինք և ցարդ արդիւնք մը չտեսանելնէս զատ, արժանի չհամարուեցաւ ալ երկրորդիւ մը պատասխանելու։ Իսկ այժմ մեր քարեգութ կայսեր մեզ ըրած բարիքը, որով բովանդակ ուշխարհքը զարմացուց և որուն թանկագին կենաց համար ինչ որտաբուխ աղօթքներ տեղի ունեցան ի մէջ եկեղեցեաց, մեր վրայ ցոյց տուած հայրական խնամքը, մեզ համարձակութիւն ներշնչեց մեծաւ վստահութեամբ դիմել հանրագրով, յոտս Գահոյից Նորին Տէրութեան, շնորհք մը խնդրելու համար. եւ ուստ Կայսրն ուղղած հանրագրերնիս, ուղղակի մեր Ամենապերազ. Կաթողիկոսին ալ խրկեցինք և ազգային հանրագրով մը խնդրած ենք որ իշեալ աղերսագիրը, ինք անձամբ ներկայացնէ մեր Վեհափառ Սուլթանին, և մեր խնդրոյն կատարման մասին ինք եւս միջնորդէ։

Բուն խնդիրը այս է, որ մենք Ալաշկերտի Մօլլա-Սիւլէյման գիւղի Կաթողիկէ ժողովուրդս, քանիցս կողոպտուելով անակայուն էինք, այսու հանդերձ կրնայինք ապրիլ, իսկ սա վերջին անգամ որ է, 311 տարին, ասկէ 13 տարի առաջ, Սիպկանցի բռնած աշիրէթը, որ են գաղանարբու Քրդերը, գիւղերնուս վրայ յարձակելով, մեզմէ բաւական մարդիկ սպաննեցին, մեզ չարաչար կողոպտեցին, այնպէս որ ոչ կով, ոչ եզ, ոչ ոչխար, գոմէշ, ձի, ան կամ կարասիք, անկողին, բան մը չթողուցին, որով հարկադրուեցանք մեր արտերու ու չայիրներու արաղիի գօչանները, Զիրաաթ պանգային գրաւ տալով, մէկը 5, մէկը 6, մինչեւ 10 ոսկի առինք, որով եզ գնելով, վարեցանք ըրինք և Թագաւորի շնորհիւ կրցանք մեր ընտանիքները պահել ար անօթութենէն չմեռան։ Լման 13 տարի կ'ըլլայ որ 600 ոսկի առեր ենք և մինչեւ ցարդ չենք կրցած ոչ գլուխը տալ և ոչ ալ տոկոսը տալու վիճակի մէջ ենք։ Ուստի սոյն պարարքէն միանգամ ընդմիշտ ազատելու համար դիմած ենք մեր առաջնորդ Կայսեր, Սուլթան Ապդիւլ Համիտին, յայտնելով խնդրած ենք որ բաշխել մեզ, ազատ այդ պարարքէն. և սոյն աղերսագրին մէկ օրինակն ալ Ամենապերազ Կաթողիկոսին խրկեցինք որ անձամբ մատուցանէ. իսկ հիմայ կասկածի մէջ ենք թէ մի գուցէ տհօշեկ ալիր ըլլայ սոյն գիրը. հետեւաբար կը խնդրենք Ձեր ազգասիրական զգացմամբ զգածեալ մարդասիրութենէն, որ բարեհաճիք Ձեր ազգօգուտ լրագրին մէջ սոյն երկտողնիս հրատարակել։

(Ստորագրութիւններ)

Ալաշկերտ, Մօլլա Սիւլէյման,

28 Օգստ. 1908

ՄԷՃՄՈՒԻՍ.— Տէվրը խթիպատատա

չէքիլէն զուլմին վէ վագը օլան սուի խ-թիմալաթը, պու կիւնքի տէվրը մէշրու-թիյէթ վէ ատալէթտէ գաթան ճայիզ օ-լամաեաճաղը տէրքեար օլուպ, օ եօլտա ֆէնալըգլարա մէյտան վէրմէմէք իւզրէ հէր թարաֆտա հիւքիւմէթճէ թէտապիրի չէտիտէ իթթիխազ օլունտըղը կիպի, Ա-լաչկերտ թարաֆլարընտա էլան իճրա օ-լունմագատա օլտուղը եազըլան մէղքիւր շայեանը թէէսսիֆ անվալէ տէ խիթամ վէ-բիլմէք, վէ սոն աէրէճէ սէֆիլ վէ զարար-տիտէ օլան օ պիչարէլէրի, միւշար օլ-տուգլարը պօրճտան մուաֆ գըլմագ իւզ-րէ, Պապը Ալլճէ իգթիզամ հալին իճրա խիրէճէկինէ չիւպհէ եօգ տրր. անճագ պունլարըն աճըգլը ֆիղան ու ֆէրեատ-լարընը մէրճիրինէ գատար իչիթիրմէք ի-չին, Բաթրիկխանէմիզին թէվասսիթինէ իթթիեաճը չէտիտ օլուպ, իշթէ պիր ան էվվէլ պու խուսուսըն իճապընա պագըլ-մասը լիւզումընը թէէքիտ իսէրիզ։

ԱԶԳ ՄԷՔԹՈՒՊ

ՀԱՇՄԷԹԼՈՒ ԲԱԲԱ ՀԱԶՐԷԹԼԷՐԻՆԻՆ ՏԷՐԻՍԱԱՏԷԹ ՎԷՔԵԱԼԷԹԻ ՄԻՒՀԷՐԷՄԷՍԻՆԷ

Հիւրմէթլու Մօնսէնեօր ճէնապլէրի,

Էրմէնի-գաթօլիք ճէմաաթընդն Սիվաս-թօգատ Մէրխասսի սապրգը օլուպ, չէնտ կիւն էվվէլ վէֆաթ իտէն Հահեան Սահակ Սէրբիսգօրթսը, էֆրէնճի Սեպտ-ին 26ճնը կէշէն ճումա իրթէսի կիւնիւ Պէյողլունտա Սագըզ-աղաճը ճատատէսինտէ քեային Բաթ-րիգխանէ քիլիսէսինտէ, Բաթրիգ ռիւթպ. Պօղոս Սապպաղեան էֆ. հազրէթլէրինին թահթը ռիեասէթինտէ իճրա գըլընան ճէ-նազէ այինինտէ, Զաթր ասիլանէլէրինին ատ հազը պուլունմասը հագգընտա Բաթ-րիկի միշարիէյի թարաֆընտան ուսուլ վէ էմանի վէճնէ, վէ իքի բահիպ վասրթա-սըյա տավէթ վէ ըէճա օլունմըշ օլտուղը հալատ, Վէքեալէթի ալիէլէրի (Délégation Apostolique) ճանիպլինտէն պիր բահիպին պիւէ կէօնտէրիմիշ օլմատըղը՝ խօշ նա-զարա միշահէտ օլունմամըշ տրր։

Բաբայըգ մագամընդն Տէրիսաատէթ Վէ-քեալէթինտէն, գատիմտէն պէրի, տէյիլ եալընըզ Գաթօլիք մէզհէպինէ մէնսուպ սէրբիսգօրթս վէ բիսգօրթսալարընդն ճէնազէ այինէլէրինտէ, իլլա մէզահիպը սահրէյէ մէն-սուպ բուէսսաի բուհանիէնին ճէնազէլէրի մէրասիմինտէ տախի, եա պիզզաթ, վէ եա պիլ վէքեալէ բահիպ կէօնտէրմէք սուրէ-թիյլէ իպրազը ասարը իլթիֆաթ վէ թէ-վէճճիհ հիչ տիրիղ օլունմազ իտի։

Միւթէվէֆա, սէնիյնի վաֆիրէ տէվամ իտէն Մէրխասալըգ վէ Սէրբիսգօրթսըգ հէնկեամընտա, տահրէի բուհանիէսի տա-խիլինտէքի ճէմաաթին խուսուսաթը բու-հանրէ վէ մէզհէպիէսինի հիւսնի իտարէ ի-սէրէք, ֆուգարանընդն թէհվինի ֆազը ու զարուրէթլէրի, վէ նիյմէթը մէտարիֆ վէ թէրպիէսէն մահրում էրքէք վէ գըզ չօ-ճուգլարընդն թալիմ ու թէրպիէյի տինիյէ վէ ալալէագիէլէրի մագսէտիյլէ, բիյր իհ-թիեար հալինտէ էվլօթալարա գատար կի-տիպ, ատէթա սատագա տիլէնէրէք, Սի-վասսա իքի մէքթէպ իհտաս վէ քիչատ, վէ պունլարընդն, Տէրիսաատէթտէ 3-4000 լիրա մուգապիլինտէ սաթընդն ալտըղը պիր սարարթմանընդն վարիտաթը իլէ իտարէսի-նի թահթը թէէմինէ ալմըշ, վէ իքի սէնէ մուգատատէմ, սիլքի բուհանիէթէ տու-խուլինդն ժիւպիլէսի միւնասիպէթիյլէ ու-մում Գաթօլիք ճէմաաթը վէ Տէրիսաա-տէթտէ Գաթօլիք մէզհէպինտէն օլմաեան տիկէր Խրիսթիան ճէմաաթլար բուէսսաի բուհանիէսի վէ էքեապիրի թարաֆլարընդ-տան քէնտիսինէ իպրազը հիւրմէթ վէ իլ-թիֆաթ օլունմըշ օլտուղը կիպի, էղճիմ-լէ հաշմէթլու Բաբա հազրէթլէրինին տէ այրըճա թէպէրրիւքեաթ վէ թէվէճճիհաթը մախսուսէսինէ մազհար օլմուշ պիր բու-հանիի սիթուտէսիմաթ օլտուղընտան, պիւթիւն էօմրիւնիւ խըզմաթը բուհանիէ վէ ումուրը խայրիէտէ իֆնա իյէմիշ օլան միւթէվէֆաի միւմարիէյինին ճէնազէսինտէ, դայրը մունթազըր չու ատէմը լճապէթ էրմէնի-գաթօլիք բուհպան վէ ավամը ա-բասընտա վէսիլէի գիյլ ու գալ վէ պահսի թէէսսիւրի քէմալ օլմագտա պուլունմըշ օլ-տուղընտան, ճէմաաթը մէրգումէճէ գրյ-մէթտար օլմագլա պէրապէր էշէտտը ին-թիեաճ պուլունան իլթիֆաթ վէ թէվէճ-ճիհնաթը ասիլանէլէրի անապա նէտէ՞ն տօ-լայը պու տէֆա տիրիղ օլտուղընը պիր տիւրլիւ հալէ մուվաֆֆագ օլամամագտա օլտուղումը, աէսթը մուպարէքլէրինի քէմալը խուլուս վէ թէքրիմ իլէ պուս ի-տէրէք արզ իտէր, վէ պիլ վէսիլէ թաա-զիմաթը ուպուտիյէթքեարանէմի Զաթր իւլեալէրինէ թագտիմէ ճիւրէթ իյէրիմ։

Էրմէնի-գաթօլիք Բաթրիգխանէսի գաբու քէթխիւտասը

ՅՈՎՍԷՓ ՇԷՀՐԵԱՆ

Պէյօղլու, 28 Սեպտ. 1908

ԱԶԳԱՅԻՆ

Կ-ԲԱԹՐԻԳ ԷՖ. ՆԻՆ ԷՖԷՐԵԱՐ ՎԷ ԱՄԱԼԸ ՄԱԽՍՈՒՍԷՍԻ

Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հազրէթլէրի, տիւն, զազէթամըզ սահիպի իմթիեազը էֆէնտիյի նէզտի սիմուհիլէրինէ տավէթլէ, ճէմաաթը, Բաթրիգխանէնին չու քէշմէ-քէշ հալինէ նիհայէթ վէրմէք, վէ արզուի ումումիյի իճրա իթմէքիւզրէ, քէնտի ֆիքր ու արզուլարը չու մէրքէզտէ օլտուղընը պէեան, վէ պունդն՝ զազէթամըզլա նէշր ու իլանընը թավսիէ վէ իխթար իյլէմիշլէր տրր։ Շէօյլէ քի, ճէմաաթը վէ Բաթրիգ-խանէնին սըրքի հիւքիւմէթճէ, ճիսմանիճէ ումուր վէ մուամէլաթընդն բույէթ վէ թէսվիյսինէ մէմուր օլմագ իւզրէ, Բաթ-րիգէմկին պիր Վէքիլի պուլունմասը՝ չու սըրասա բէք էլզէմ վէ էհէմմ պիր մատտէ օլտուղընտան, եազընտա ինթիխապ վէ թէշքիլի մուգարրէր պուլընան Միլլէթ Մէ-պուսան ազալարը թարաֆընտան, եալընըզ քահանայ օլմագ իւզրէ իւշ նամզէտ ինթի-խապ իտիլէճէք, վէ պու նամզէտլէրտէն պիրի՝ իսարէ մէճլիսինճէ Բաթրիգլիք Վէ-քեալէթինէ թայէին օլունանճագ տրր։

Հէր Թարիգաթա մէնսուպ օլան քա-հանայ, եանի Զմմառեան, Վէնէտիկ վէ Վիէննա Մխիթարեանլարը, Բրօքականտա, վէ Անատոլեան թարիգաթլարը բահիպլէրի պիւա թէֆրիգ նամզէտ՝ օլապիլէճէքլէր տրր։ Անճագ թապիի տրր քի, պու նամ-զէտլէր՝ թիւրքճէ, ֆրանսըզճա լիսանլարա աշնա, տիլէագը հաուէնէ սահիպի, միւգ-թէտիր վէ միւսթայիտ վէ ճէմաաթին հիւրմէթ վէ թէվէճճիհէնիւ դազանմըշ օլան բուհանիլէրտէն օլաճագլար տրր։

Բաթրիգ Վէքիլինին մէմուրիյէթի մու-վագգաթ օլուպ, էլպէթտէ մէմուրիյէթինէ միւտտէթ թայէին իտիլէճէք իսէ տէ, սուի հալի վէ իգթիսատսըզլըզը կէօրիւլտիկիւ անատ, վագթընտան էվվէլ ազ օլունապ-լէճէք տրր։

Բաթրիգ Վէքիլինին ինթիխապը՝ Կ-Բաթրիգ Վէքիլինին ինթիխապընա ասլա իալէլ կէթիրմէյիպ, էկէրչի պիրինճիսինին ինթիխապը, ճէմաաթ իլէ Կ-Բաթրիգ արա-սընտա պիր մուամէլէ օլաճագ իսէ, իքինճիսի, եինէ ուսուլը գատիմէ վէ մալիումէ տարրէսինտէ վուգու պուլաճագ, եախսոտ պունդն իչին տէ ուսուլը գատիմէ մուհա-ֆազա իտիլէրէք, իլէրուտէ միւնասիպ պիր թէտպիր տիւշինիլէճէք տրր։

Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրինին, զէ-մանդն նէզաքէթինի վէ էհէմմիյէթինի հիսս վէ թագտիր իտէրէք, մէզքիւր գարարը վէրտիքէրինէ՝ պէեանը թէչէքքիւր վէ մէմ-նունիյէթ, վէ մուվաֆֆագրյէթինի թէմէննի իյէրիզ։

ԼԻՒՔՍԷՆՊՈՒՐԳ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԱԼՕՆԸՆՏԱ ՏԻՒՆԳԻ ԻՃԹԻՄԱ

Օսմանը Մէճլիսի Մէպուսան վէ Հէյ-էէթը Աեանընա ազա ինթիխապընտա ճէ-մաաթըմըզդն տախի իշթիրաքընը թէէմին իթմէք մագսէտիյլէ, պազը միւթէպէրանդն թէշքիլ իթթիքլէրի հէյէէթ, տիւնքի կիւն իքինճի տէֆա օլմագ իւզրէ Լիւքսէնպուրգ կազինօսը սալօնընտա իճթիմա իթմիշ տրր։

Ան պիր զաթասն միւրէքքէպ օլան մուվագգաթ գօմիթէնին տավէթ թէզքի-րէլէրինէ պու քէրրէ իքի եիւզ քիչի գա-տար իճապէթ իյլէմիշ, վէ պիր խայլի զէ-վաթըն կէլէմէմէսի՝ իյլէրի եախսոտ քէօյ-լէրտէ վէ ուզագ մահէլլէրտէ պուլունմա-լարը սէպէպիյլէ օլուպ, մամաֆիհի քիւ-չիք պիր ճէմաաթդն պու գատար զէվա-թը միւհթէրէմէսինին հազրը պուլընմասը տա մէմնունիյէթլէ կէօրիւլմիշ տրր։

Սաաթ 8 ½ բատտէլէրինտէ, մուվագ-գաթէն ըէյիս թայէին օլունան Յովհաննէս պէյ Ալէքսանեանդն բիեասէթիյլէ մէճլիս աչըլմըշ տրր։

Էվվէլճէ, գօմիթէ ազասընտան Գրիգոր էֆ. Մինէճեան՝ սէօզէ ազազէ, հէյեէթին իճթիմաը մագսէտինի իլէ մէճլիսոտէ իյ-զան իթթիկի կիպի, պու քէրրէ տախի պիր գաթ տանա իյզան վէ Մէպուսան վէ Աեան մէճլիսլէրինէ թայէին օլունանճագ ազալարընդն սուրէթը ինթիխապընը թէֆ-սիր իթթիքտէն սոնրա, մուվագգաթ գօմի-թէյէ իհալէ իտիլմիշ օլան՝ ինթիխապլարա ճէմաաթճա իշթիրաք բրօկրամընդն թան-զիմ օլունանընը իֆթատ իլէ, իշպու բը-բօկրամը օգուտմըշ, վէ ճէմիյէթճէ պու-նուն թասվիպ վէ թաստիգի հալինտէ, տահմի պիր գօմիսիօն թէշքիլի վէ պիր նիզամնամէի մախսուս թանզիմիյլէ իճ-բասթա իպթիտար իտիլէճէկինի, վէ պու պագատէ իճապ իտէն պազը մէսարիֆին նէ սուրէթլէ թէսվիյէ իտիլէճէկինին գարար-լաշտըրըլմասընը պէեան իթմիշ տրր։

Բրօկրամդն միւնտէրիճաթընտա, էգ-ճիւմէ, Մէճլիսի Մէպուսանա ճէմիյէթճէ նամզէտ սըֆաթըյլա 8 վէ Մէճլիսի Աեանա քէզալիք 8 զաթ ինթիխապ իտիլիպ, պունլարտան իչէր քիչի թայէինիյլէ, պու զէ-վաթը, գանտիտա մագամընտա Պապը Ա-լիյէ եախսոտ Օսմանը գօմիթէսինէ թագ-տիմ իթմէք, վէ պիզիմ մէպուսլարըմըզդն խաթթը հարէքէթի, պաշլըճա, Գանունը էսասինին թաատիլիյլէ պէրապէր, մուհա-ֆազասընտան իպարէթ պուլընմագ մատ-տելէրի մէվճուտ պուլունմըշ տրր։

Մինէճեան էֆ. տէն սոնրա, Թընկըր Սի-մոն, Խարաեաշեան Յովհաննէս, Մարտի-բոսեան Գէորգ, Եալտրզճեան Պօղոս, Խուրտաճեան, Ալիք Անտոն էֆ.էր, պու իճթիմաըն, ումում ճէմաաթըն վէքեալէթ սըֆաթընը հայիզ օլուպ օլմատըղընդն, մէ-սարիֆի լաղըմէնին Բաթրիգխանէ սանտը-ղընտան մը, եօգտա ճէմիյէթէ տախլ օ-լանլարտան մը, վէ եա նամզէտ եախսոտ ազա ինթիխապ օլունանճագլարտան մը թէս-վիյէ իտիլէճէկինին թայէին օլընմասընը թէք-լիֆ, վէ տիկէր պազը էֆքեար վէ միւթա-լէաթ պէեան իթմիշլէր տրր։ Լաքին պուն-լարա տարր գարար վէրիլմէզտէն էվվէլ տայիմի գօմիթէնին թէշքիլինէ իպթիտար օլընարադ, պազըլար մուվագգաթ գօմի-թէնին իպգասը, վէ տիկէրլէրի եէնիտէն ինթիխապ իճրասընը թալէպ իթթիքլէրին-տէն, եէնիտէն ինթիխապ իճրա գըլընմը։ տրր։

Թէվզի վէ ճէմ օլունան ըէյ բուսուլարը թաատատ իտիլիքտէ, մուվագգաթ գօ-միսիօն ազալարը, էքսէրիյէթի գուրայը սալտըգլարը անլաշըլմըշ, վէ մէզքիւր գօ-միսիօն՝ տահմի սըֆաթըյլա իպգա իտիլ-միշ տրր։

Պատէհու 8ի Մէճլիսի մէպուսանա վէ 8ի Մէճլիսի Աեանա մախսուս նամզէտլէ-րին ինթիխապը իչին գուրալար թօրլանե-մըշ, ֆագաթ պունլարընդն, թէշքիլ օլու-նանճագ էնճիւմէնը մախսուստա թաա-տատրյա, իսլամլէրինին, գուրա վէրէն զէ-վաթա պիլտիրիլմէսի վէ անլէր վասրթա-

ոբյալ իւչէր զաթէն ինթիխապը իւէրիյէ թասլիգ գելընմըշ տրը։

Պու մուամէլէտէն սոնրա, ճէտվէլի միւզաքէրաթէն էն սոն մատտէսի օլան ճէմաաթճա ահվալը հազրէրմիզ մէվզուի պահս օլատուգտա, Ալիք Անտոն էֆ.՝ ա-թիտէքի նութգը գրաաթ իյլէմիշ տիր.

«Սահր ագվամը Օսմանիյէտէ օլտուղը կիպի, էրմէնի-գաթոլիք միլլէթիմիզէ տէ սիյասի պիր խաթթը հարէքէթ թային ինթէք իւզրէ պիր գոմիսիոն թէշքիլի գաբարլաշըրըլմըշ, վէ պու գոմիսիոն օն տէֆա գատար ադը մէշվէրէթ իտէրէք, ճէմաաթըն մագսէտինի հուսուլ իչին նէ եաբըլմագ լազըմ կէլտիկի թէզէքքիւր իտիլմիշ տիր։ Անճագ շուրաաը նազարը տիգգաթատան տուր իտիլմէմէլի տիր քի, շու արալըգ տէյիլ եալընըզ պիր ճէմաաթ էֆբատը պէյնինտէ, հաթթա միլլէթի Օսմանիէյի թէշքիլ իտէն ազվամ վէ ատասըրը միւխթէլիֆէնին քեաֆֆէսի արասընսա ինթիհատ վէ ինթիֆազըն հուսուլ պուլմասը վէ տէվամ ինթիսի ֆէվգէլատէ տէրէճէտէ միւլթէզէմ վէ հէր թարաֆտա պու մագսէտէ իսրամէթ իտիլմէքտէ օլմասընա մէպնի, ճէմաաթըմըզ էֆբատը պէյնինտէ տէ ճէմաաթըն մէնֆաաթը ուղրունա օլան ինթիֆազ վէ ինթիհատըն հիքմէֆէրմա օլմասը ճիտատէն արզու օլունուր, վէ պէօյլէ տէ օլմասը լազըմ տրը։ Մալիւմ տիւր քի, ինթիֆազ վէ ինթիհատը թամ՝ ճէմաաթէն հէր պիր ֆէրտինին խօտ պէ խօտ հէր իչէ միւտախէլէսիյէ միւմքին օլմասըդը կիպի, պիզտէ տէ էօթէտէն պէրու պիր հէյեթը ումումիէի միլիյէմիզ վար տրը։

«Կէչէն իճթիմաը ումումիտէ, ումուրը միլիյէնին տէ նազարը տիգգաթը ճալիպ պիր հալտէ պուլընտըզընա տաիր պազը սէօզլէր իրատ իտիլմիշ իսէ տէ, հէյեթին օ կիւնքի իճթիմաընտան մագսէտի պաշգա օլտըղը ճիհէթլէ, թէֆէրրուաթընա կիրիշիլմէմիշ տիր։ Անճագ պիլախըրէ, պիր թարաֆտան հէյեթը ումումիյի միլիյէմիզ՝ պէյն էլ միլլէթ ինթիլաֆը հուսուլի իչին խթիֆայա գարար վէրմէքտէ օլմասընա վէ տիկէր թարաֆտան տախի ինթիհապաթ իչին թէշէքքիւլ իտէն գոմիսիոն իքմալը վազիֆէ ինթմէքսիզին խթիֆա ինթմիշ օլմասը հասէպիյէ թէճտիտի իճապ իյլէտիկինէ, վէ շու արալըգ ճէմաաթըն ինթիխազ իտէճէկի սիյասի խաթթը հարէքէթ իգթիզասընճա, տիկէր ճէմաաթլարտա օլսըդը կիպի, պիզիմ տէ հէյեթը ըսմիէյի միլիյէմիզին պիր ան էվվէլ թէշքիլ իտիլմէսի՝ իգթիզաի հալ վէ մասլահաթատան պուլընմասընա մէպնի իճապը մասլահաթա հէման մուպաշըրէթլէ պիր ան էվվէլ իքմալ ինթմէք իւզրէ, սիզճէ տէ միւնասիպ կէօրիւլտիւկիւ հալտէ, պիր գոմիսիոն թայինի վէ Բաթրիգ էֆ. հազրէթլէրի ճանիպինտէն թէնսիպ լտիլճէճք պիր մէմուրը բուհանինին թէրֆիգինի վէ պու գոմիսիոնը՝ Բաթրիգ էֆ. հազրէթլէրինէ թաստիգ ինթիրիմէսինի թէքլիֆ իտէրիմ։»

Իչպու թէքլիֆ, հազրուն թարաֆրնտան, պազը միթալէաթ տէրմեանընտան սոնրա գապուլ վէ թաստիգ իտիլէրէք, տէրհալ գոմիսիոն ազասընըն ինթիխապընա թէշէպպիւսլէ, ամիտէքի զէվաթ ինթիխապ վէ թայինին օլընմըշլար տրը.

Աբէլ Գէորգ	էֆէնտի
Աբիկեան Սերովբէ	»
Արապեան Պօղոս	»
Անանեան Բիէր	»
Եալտրըճեան Պօղոս	»
Էնքսէրճեան Անտոն	»
Խուրտաճեան Արամ	»
Մանուկեան Գրիգոր	»
Մօմճեան Պօղոս	»
Նուրիճեան Երուանդ	»
Շերպէթճեան Պօղոս	»
Ոսկեան Գրիգոր	»
Սավաեան Յովհաննէս	»

Իչպու գոմիսիոն, պու կիւնտէն իչէ պայլաեաճագ տրը։

Պու գարարը, ումում ճէմաաթ նամընա թէպրիք վէ մուվաֆագէյէթինի անսամիմ թէմէննի իյլէրիգ։

ՄԸՍԲՐԼԸ ԷՏՈՒԱՐ ՊԷՅԻՆ ՎԷՖԱԹԸ

Մաէթթէէսիւֆ խապէր ալտըղըմըզա կէօրէ, ճէմաաթըմըզ միւթէպէրան վէ գուատէմալի ասըլզատէկեանընտան Մըսբրլըզատէ Պօղոս պէյին մախտումը՝ Պապը Ալի Իսթիչարէ օտասը մուավինլէրինտէն Էտուար պէյ Մըսբրլը, խայլի վագրթատան պէրու, Շիշլիտէ Ֆրանսըզ խասթախանէսինտէ էսիրֆիրաշ օլուպ, իեատէի սըհհէթի իչին բէք չօգ միւտավաթ վէ մէսայի իճրա իտիլմիշ իսէ տէ, ֆայտէ ինթմէյիպ, կէչէն սալը կիւնիւ, պիլճիւմլէ վէզայիֆի բուհանիյէսէնի պիլ իյֆա, վէֆաթ ինթմիշ տիր։

Միւթէվէֆանըն ճէնազէ մէրասիմի, էօնիւմիւզատէքի բազար իրթէսի կիւնիւ, սաաթ 4 ½ տա, Սթոռանիստ Ս. Աստուածածին քիլիսէսինտէ իճրա իտիլիպ, Մըսբրլը խանէտանընըն իհտաքէրատէսի պուլունան մէզքիւր քիլիսէ տէրտունինտէքի մագպէրէի մախսուսէսինտէ տէֆն օլունաճագ տրը։

Էտուար պէյ Մըսբրլընըն վուգուի վէֆաթընտան տօյայը զէվճէի միհթէրէմէսիյէ էվլատլարընա վէ գայրն բէտէրի Ալլահվէրտի Յովհաննէս էֆ. հազրէթլէրինէ վէ պաճանագը Տիւզ Էտկար պէյէ վէ սայիր պիլճիւմլէ ագրապա վէ միւթէալլիւգաթը միւհթէրէմէսինէ պէճանը թէէսսիւֆ վէ թէսէլլիեաթը սամէտանիյէ թէմէննի իյլէրիզ։

⁂ Ճէնազէ մէրասիմինէ մախսուս տավէթնամէնին սուրէթինի զիյրատ տէրճ իտէրիզ։

ԷՏՈՒԱՐ ՊԷՅ ՄԸՍԲՐԼԸ

ՕՐԴԻ

ՀԱՆԴԱՒՑԵԱԼ ՄԸՍԲՐԼԸ ՊՕՂՈՍ ՊԷՅԻ

Կնքեց իւր մահկանացուն երկարատեւ հիւանդութենէ ետեւ, ընդունելով Եկեղեցւոյ Ս. Խորհուրդները, Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի, 51 տարեկան, համակելով ի խոր տրտմութիւն իւր Կողակիցը, Զաւակները, Փոյրերը եւ համայն Գերդաստանը, որոնք ցաւագին սրտիւ կը հրաւիրեն ազգականները, բարեկամները եւ ծանօթները յուղարկաւորութեան տխուր արարողութեան, որ պիտի կատարուի Երկուշաբթի 22 Սեպտեմբերի, ժամը 4½ին (ը թ.), Ս. Աստուածածին Սթոռանիստ Եկեղեցին, ի Սագըզ-աղաճ, ուր եւ պիտի թաղուի ընտանեաց դամբարանին մէջ։

Բերա, 18 Սեպտեմբեր 1908

Կը խնդրուի ծաղկեպսակ չղրկել, եւ նկատել ներկայ մահագդն իբր հրաւիրագիր։

[redacted]

Վերակազմեալ Հնչակեան ճէմիյէթինին Տէրիսաատէթ շիւպէսի, պու քէրրէ բէսմի պիր պէճանամէ նէշը իլէ, Հընչակեանլարըն շիմտիյէ գատար թութարգլարը միւսէլլահէն մուգավէմէթ մէսլէքինի վէ միւսթագիլ պիր իտարէ խաթիհապի ֆիքրինի թէրքէլ, անճագ տէվլէթի Օսմանիյէնին պագասը վէ պիրլիկի տախրէսինտէ, ումում Էրմէնի միլլէթինին, տիկէր Օսմանը գավմարբյա միւթէֆիգէն վէ մուհապէթլէ, պու վաթանընը թէրագգրսընա չալըշմասընը գապուլ ինթիրիկինի պէճան, վէ պիւթիւն Էրմէնի միլլէթինի տէ պուեօլտա հարէքէթէ թէշվիգ իյլէմիշ տիր։ Մէգքիւր գոմիթէ, եագընտա բրօկրամընը մուֆասալէն նէշը իտէճէք տիր։

GAVROCHE-VALSE

Միւզիֆի

ԳՐԻԳՈՐ ԹՕԼԱՑԵԱՆ

Քեաֆֆեյի մուգիգաճը տիւֆֆեանլարընտա սաթըլըր։

ՓԻՏԱԹ՝ 5 ՂՐՈՒՇ

ՏԷՎԼԷԹԸ ԱԼԻՅԷ ՎԷ ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Տէվլէթի Ալիյէ իլէ Պուլկարիսթան էմարէթինին միւնասէպաթը հագգընտաքի խապէրլէր, պիրպիրինէ օ գատար մուխալիֆ տիր քի, պու պապատ գաթի պիր ֆիքր պէճան իտէպիմէք բէք միւշքիլ տիր։ Պիւթիւն չէհրիմիզ վէ էվրօբա զագէթալարը, պազը տիրլօմաթլարընը էֆքեար վէ միւթալէալարընը տէրճ ինթմէքլէ իքթիֆա իտիեօրլար, լաքին իչին քէսպ իտէճէկի նէթիճէյի գաթիլ քէտիրիլէմէեօր։— Սօֆիա Օսմանը գոմիսէրի վէքիլի Բէֆիգ պէյ, Պուլկարիսթան խարիճիէ նազըրը Մ. Բաբրիգօֆ իլէ միւլագաթ ինթմիշ տիր։ Մ. Բաբրիգօֆ՝ Կէչօֆ էֆ.նին Իսթանպօլա ավտէթի՝ Շարգ տէմիր եօլլարը մէսէլէսինտէ պազը խուսուսաթը թէսվիյէսինէ պազը օլատուղունը պէճան, վէ պու մէսէլէնին, էլեէվմ Պուլկարիսթան մէճլիսի վիքէլասընտա մէվզուի միւզաքերէ օլատուղունը իլավէ, ֆագաթ Պուլկար հիքիմէթինին՝ տէմիր եօլունը հէր հալտէ սաթրն ալաճաղընը վէ օ խուսուստա պիւթիւն վիքէլանըն հէմֆիքեար պուլունատուղունը բէյիսի վիքէլա Մ. Մանիլօֆրն տէրմիեան ինթմիշ օլատուղունը իֆատէ իյլէմիշ տիր։

Օսմանը վէ Պուլկար միւնասէպաթը հագգընտա պազը զագէթալարըն նէշը ինթիքլէրի թախտիշի էզհանը մուճիպ խապէրլէրի, «Իգտամ» վէ «Եէնի Ղազէթա» թէզգիպ իտէրէք, մուալլագ մէսէլէլէրին եագընտա հալլ ու թէսվիյէ օլունաճաղընը վէ Կէչօֆ էֆ.նին Տէրիսաատէթէ ավտէթի միւհթէմիլ իտուկինի եագընեօրլար։— Բէնչէնպիհ կիւնիւ, Շարգ շրմէնտրֆէրլէրի տիրէքթօրը Մ. Կրօս, Նաֆիա նէզարէթինէ կէլէրէք, Պուլկար ասքէրի թարաֆրնտան իշղալ իտիլէն Բումէլիի Շարգի շրմէնտրֆէր խաթթարը մէսէլէսինտէն տօյայը նազրը Նորատունկեան էֆ. իլէ միւզաքէրաթտա պուլունմըշ տրը։— Սօֆիա թիճարէթ՝ շիրքէթի՝ գումբանիա տէմիր եօլլարընըն հիքիմէթ թարաֆրնտան արթըգ կէրի վէրիլմէմէսի իչին Պուլկարիսթանըն հէր թարաֆրնտա միթինկէր ազտ օլունմասընա վէ հիքիմէթէ եարամ իտիլմէսինէ տաիր թիճարէթ շիրքէթլէրինէ էմր վէրիլմիշ տիր։— Բէնչէնպիհ կիւնիւ Էսկի Զագրա, Բուսճուգ, Վիտին, Պուրկաս, Իսլիմիէ, Շումնը, Խասքէօյ, Դրզանլըգ, Թէրն, Եէնի-Զագրա, Թրընօվա, Լէգօվիթ շէհր վէ գասապալարընտա միթինկէր ազտ, Շարգ շրմէնտրֆէրլէրի հագգընտա հիքիմէթին թէտպիրլէրի գապուլ իտիլմիշ, վէ արթըգ շրմէնտրֆէրլէրին կէրիյէ վէրիլմէմէսի գարարլաշտրրըլմըշ տրը։

ՊՕՍՆԱՆԸՆ ԱՎՍԹՐԻԱՅԱ ՊԻՐԼԷՇՄԷՍԻ

Վիէննա 30 Սեպտ.— Հոկտ.ին 8ինտէ, վէ ինթիմալ քի տահա էվվէլ քէչատ օլունաճագ Տէլէկասիոն մէճլիսլէրինտէ օգունաճագ նութգը իմբէրաթօրիտէ, Պօսնա վէ Հէրսէքին Ավսթրիա-Մաճարիսթանա պիրլէշտիրիլտիկի իլան օլունաճաղը գաթի սուրէթտէ ըիվաեէթ օլունուեօր։ Ինկիլթէրրատան մատտա պիւթիւն տէվլէթլէր պու թէտպիրէ մուվաֆագաթ ինթմիշլէր տիր։

⁂ Ավսթրիալը պիր տիբլօմաթ, պիր միւլագաթտա տէմիշ տիր քի, «Ահվալը խարիճիէ՝ բէք տէ էմնիյեէթպախշ տէյիլ տիր։ Օսմանը ինգըլապընըն նակէհանի զուհուրի, Էվրօքանընը Պալգանլարճա ըէգապէթինի վէ հըրսը շանլարընը վագտա ալթիսաթ ինթմիշ իսէ տէ, օ ըէգապէթ վէ հըրսը շանլարտան հիչ պիր շէյ էքսիլմէմիշ տիր։ Պու ճիհէթճէ Ավսթրիա տէվլէթի՝ սուլհբէրվէր պիր մէսլէք իխթիեար ինթմիշ տիր։ Էվվէլճէ պիզ, Մաքէտոնիատա ժանտարմալարըմըզընը գալմասընտա պուլունան պէօյլէ ֆայտէ օլմասընը կէօրէրէք, անլէրի կէրի չաղըրտըգ։ Ֆագաթ ֆիքրիմիզ էյիճէ անլաշըլմատը։ «Պօսնա վէ Հէրսէքին Ավսթրիայա իլհաղ իտիլմէսինի», Էվրօքա եախօտ Էվրօքանընը պիր գըսմը։ Թիւրքիանընը ահվալը հագգրէսինտէն իսթիֆատէ ինթմէք իսթէմիշ օլատուղըմըզա համ ինթմէքտէ տիր։ Պաղը տէվլէթլէր, պիզ Պօսնայը թէմամիյլէ զապթ իտէրսէք, քէնտիլէրի տէ պունա մուգապիլ պիր շէյլէր թալէպ իտիեօրլար։ Լաքին պիզ քի, Պօսնատա եօլլար, շրմէնտրֆէրլէր, մէքթէպլէր եաբարգ, մուվաֆէնէլի պիր պիւտճէ թէրթիպ ինթիք, պունա գարշըլըգ տիզէ, Ավսթրիայա, պիր շէյ վէրիլմէլի տիր։»

ՄԻԼԼԻ ԱՇԻՐԷԹԻ ԲԷԻՍԻ

Միլլի աշիրէթի բէյսի Իպրահիմին զէվճէսիյէ էվլատլարը թարաֆընտան մագամը Սատարէթէ չէքիլէն պիր թէլէկրաֆնամէսէ, Իպրահիմին՝ քէնտի էճէլիյլէ Սէֆիյէսէ վէֆաթ ինթիկի, վէ քէնտիլէրի Նասիպիյին հիքմէթ գէնտաղընա կիտէրէք, տէխալէթ իյլէսիքլէրի ճիհէթլէ, տիկէր աշիրէթլէրտէն մուհաֆազալարը վէ միւթէվէֆանընը մայէթ վէ էֆքարտընտա պուլունան սիլահլարընը հիքմէթ մէմուրլարը թարաֆընտան ալընմասը իչին լազըմ կէլէնլէրէ էմր վէրիլմէսի բէճա օլունմըշ տրը։

Տիարպէքիրտէն ալընան պիր թէլէկրաֆնամէսէ իսէ, մէրգումը, ասաքէրի Օսմանիէ իլէ պիր միւսատէմէսինտէ թէլէֆ իտիլտիկի պիլտիրիլմիշ տիր։

Իչթէ պու սուրէթլէ Անատօլընըն մուհիմմ պիր գըսմընտա պիր նէվ ղազապ վէ պէյիյէ օլան շագրի մէրգումը վիճուտի օրթասան գալգմըշ վէ էհալիի մահէլլէյէ ասայիշ ու էմնիյեէթինի իհրազ իյլէմիշ տիր։

ԵՈՒՆԱՆ ԶԻԵԱՐԷԹՃԻԼԷՐԻ

Եազտըղըմըզ վէճհլէ, չարշէնպիհ կիւնիւ սաաթ 8 բատտէլէրինտէ, 1400 նէֆէր Եունանը զիեարէթճիլէր՝ իւչ պէօմիք վաբօր իլէ շէհրիմիզէ վասլ օլմուշլար տրը։ Պու սըրատա շէտիտ պիր եազմուր եաղմագտա օլմասըյլա պէրապէր, իչպու զիեարէթճիլէր հագգընտա կէօսթէրիլէն գապուլյէթ վէ ինթիֆաթ ֆէվգէլատէ բարլագ օլմուշ տրը։ Սապահլայընը էրքէն Գալաթա բրխթըմը, պօյտան պօյա, էքսէրիսի Բում օլարագ, հէր միլլէթտէն էրքէք գատըն խընճախընճ էհալի իլէ տօլմուշ տրը։ Քեաֆֆէյի կազինօլար՝ Օսմանը, Եունան վէ տիկէր տէվլէթլէրին պայրագլարը վէ տէֆնէ եաբրագլարըյլա տօնատըլմըշ տրը։ Պիր չօգ վաբօրլար վէ մուշլար, պինլէրճէ էհալիյի համիլէն Այեսթէֆանօսա գատար կիթմիշլէր տիր։ Եունան միւսաֆիրլէրինին վաբօրլարը բրխթըմա եանաչտրգլարընտա, բրխթըմըն պիր ուճունտան տիկէր ուճունա գատար վէ թէքմիլ քէօրրիւ իւզէրինտէ թօրլանմըշ օլան պինլէրճէ էհալի՝ մէնտիլլէր, պայրագլար վէ բէնկեարէնկ գօրտէլալար սալլաեարագ վէ «զիթօ» պաղըրարագ, թէ վէճճիւհքեարանէ նիւմայիշլէր իպրազ ինթմիշլէր տիր։ Միւսաֆիրլէր, վաբօրլարտան չըգարգլարընտա, Գալաթա, Պէյօղլը, Թաթավլա, Ֆէնէր, Սամաթիա վէ սահր սէմթլէրտէն կէլմիշ օլան Բումկէճլէրին բէհպէրլիկիյլէ վէ էօնտէն պայրագլար վէ մուզիգալար իլէ Իսթանպօլ ճիհէթինէ կէչէրքէն, եօլտա, արապա իլէ գէնտաղընա ավտէթ ինթմէքտէ պուլունան Սատրազամը գարշըլամըշլար, վէ Պապը Ալի ճատտէսինտէ «Ինթիհատ վէ Թէրագգը» Օսմանը գոմիթէսի մահէլլինէ կիտէրէք, Դանունը էսասինին իլանընտան տօլայը գոմիթէ հէյեէթինէ պէճանը թէպրիքաթ իյլէմիշլէր տիր։ Պու սըրատա նութգլար իրատ օլունմըշ տրը։ Օրատան միւսաֆիրլէր, Պէյօղլընա կէչէրէք, Եունան սէֆարէթխանէսինէ կէլմիշլէր, վէ սէֆիր ճէնազէլէրինի զիեարէթ ինթմիշլէր տիր։ Ագշամ Թօգաթլեան կազինօսընտա ֆէօն-Թիւրքլէր թարաֆընտան թէրթիպ

օլունան իֆթարտա՝ Եունան միւնաֆիրլէրինտէն երիմ գատարը տավէթլի օլարագ հաղբը պուլունմըշլար տըր։ Էմնաի թատամտա, մէվգիյէ միւնասիպ նութգլար իրատ իտիլմիշ տիր։ — Բէնչէնպահ կիւնիւ արապալար վէ վաքթլար իլէ շէհրիմիզին շայեանը թէմիզա մահէլլէրինէ կիտէրէք զիեարէթ իթմիշլէր, վէ հեր թարաֆտա մաղհարը հիւանի գապուլ օլմուշլար տըր։ Էվվէլքի սապահ պու զիեարէթճիլէրին բէհսի Մ. Միխայիլ Բաբատօբուլոս, Նիշան-թաշընտա Սատրազամին գօնաղընա ազիմէթլէ, սատրը միւշարիլէյնի գիեարէթ իյլէտիկի կիպի, ագշամ իւզէրի տախի միւմանիլէյն իլէ Կոլօս միֆթիսի Նագուպ էֆ. վէ տիկէր պազարտը՝ Պապը Ալիսէ Սատրազամ թարաֆընտան գապուլ օլունմըշլար վէ Սամանլըլարը նայիլ օլուգլարը նիյմէթը հիւրրիյէթտէն տօլայը պէեանը թէպրիքաթ իյլէմիշլէր տիր։ Սատրազամ, պու հէյեթէ պէեանը մէմնունիյէթ իյլէմէքլէ պէրապէր, պէօյիւք ապօնտա քենտիլէրինէ շէրպէթ վէ սիկարալար իքրամ օլունմըշ տըր։ Բէնչէնպահ ագշամը միւմանիլէյնիւմտէն պաշլըճալարընա, Իւնիօն Ֆրանսէզատ, Տէրիսաատէթ Եունան թէպասը միւթէպէրանը թարաֆընտան միւքէմմէլ պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։

*** Եունանլը միւսաֆիրլէր բէյիսի Մ. Բաբամիխալօբուլօ՝ պիր հէյեթ իլէ պէրապէր տիւն Գուրու-շէշմէտէ, Սապահէտտին պէյի զիեարէթ իթմիշլէր տիր։ — Միւմանիլէյնիւմ միւսաֆիրլէր՝ տիւն ագշամ վաքթլարընա բաքիպէն, Եունանիսթանա միւթէվէճճիհէն ավտէթ իյլէմիշլէր տիր։

ՏԱԼԻԼԻԷ

Տիւն, Անլամլըգ բէյմը ալիսի Համիտիէ ճամիսինտէ իճրա պույրուլմըշ, վէ Եունան զիեարէթլէրի տէ, Օսմանլը վէ Եունան պայրաղլարըյլա հաղբը պուլունմըշլար վէ «զիթօ» սէտալարըյլա ալգըշլամըշլար տըր։ Սէլամլըգ բէյմը ալիսինտէն սօնրա, Զաթը Շահանէ, ուսիրէի Հիւմայունլարը բէնչիրէսինտէն էհալիյէ իլիֆաթ պույուրդալարը կիպի, Թէշրիֆաթը ումումիէ նազբրը Դալիպ բաշա տախի Եունան թէպասը հիլեէթի նէզտինէ կիտէրէք, նամը Բատիշահիյէ օլարագ, «Թօմշու վէ հէմֆիվար պիր հիւքիւմէթ թէպասը թարաֆընտան պու սուրէթլէ իպրաղ օլունան հիսսէաթը ուսթանէ՝ նէզտը Շահանէտէ մուճիպի մահզուզիյէթ օլուս. Զաթը Շահանէ ճիւմէնիզէ սէլամ իտէր» սէօզլէրինի թէպլիղ իյլէմէսի լուզլրինէ, հէյեթէ էֆբասը զիեաէսիյլէ մէմնուն օլարագ, վէ ճիւմլէսի տարիէի Հիւմայուն բէնչիրէսի էօնիւնէ կէլէրէք։ Զաթը Շահանէ բէնչիրէտէն պէեանը իլիֆաթ պույուրմալարըյլա, ճիւմլէսի, «զիթօ, զիթօ» սէտալարըյլա արզը շիքրան իտիպ, մէմնունէն ավտէթ իյլէմիշլէր տիր։

—Տիւն Սէլամլըգ բէյմինտէն սօնրա, Իրան սէֆիրի հուզուրը Շահանէյէ գապուլ պույրուլմըշ տըր։

—Արտպ Իզզէթ բաշանը, ալիէսիյլէ զիրլիքաէ Իսկենտէրիյէյէ վարմ օլտըղընը Մրսըր զազէթալարը եազբեօր։

—Շէյխ Էպիւլ Խիւտայա, ահվալը սրնիյէսինին թէտավիսի իչին Իթալիայա կիթմէք իւզրէ մէէզունիյէթ վէրիլմիշ տիր։

—Այմանիա վէլիի ահտրնին եազընտա Տէրիսաատէթի զիեարէթ իտէճէկի հավատիսի հաղբընտա Պէրլին մէաֆիլի բէմիյէսինտէ մալիումաթ եօգ տըր։

—Բուլգարիա սէֆիրի, չարչէնպահ կիւնիւ Յէրայա կիտէրէք, Զար թարաֆընտան Զաթը Շահանէյէ իհտա իտիլէն վազոյր թագսիմ իթմիշ տիր։

—Շէյխ Էլ Իսլամ էֆ., բահմթարզլըը սէպէպիյէ չարչէնպահ կիւնիւ Մէճլիսի վիւքէլատա հաղբը պուլունամամըշ տըր։

—Միտիլլի էհալիսի վէրկի վէրմէք իստէմէքի, Եունանա պիրլէշմէք իստատ-սընտա օլտըղընտան, ճէզաիրի Պահրը Սէֆիտ վալիսինին՝ ասաիշի իպգա իթմէք իչին Միտիլլիյէ կիտէճէկինի, հարպ սէֆինէլէրի տախի կէօնտէրիլէճէկինի վէ Բօտօսա առքէր չըգարըլաճաղընը «Թահիրօմօս» եազմըշ իսէ տէ, «Փոնսթանթինօբոլիս» պու հավատիսի թէքզիպ իթմիշ տիր։

—Բուլ բաթրիկի վէքիլի՝ Միւխթէլիթ մէճլիսին պաշ քեաթիպիյէ պիրլիքտէ, բէնչէնպահ կիւնիւ էրմէնի բաթրիգ Գայմագամը Գեր. Դուրեան Սրբազան իլէ բաթրիկի սապգ Ամեն. Իզմիրլեան Սրբազանը զիեարէթ իթմիշլէր տիր։ Էրմէնի բաթրիգխանէսինտէ Բուլ բաթրիի էֆ.նին վէքիլլերի հագգընտա իհթիրամաթը ֆայիգա իպրազ իտիլմիշ տիր։

—Պալգան զազէթասընտա օգունտըզընա կէօրէ, կէչէն կիճէ, Օսմանլը հուտուտընտա Գաբու գարաղօլընը Թաշ-Թէբէ վէ Գարա-պայիր նամ մահէլլէրինտէ 20 տագրգա գատար թիւֆէնք աթըլմըշ, Ֆաֆաթ Պուլկարլար մուգապէլէյի պիլ միպտէ պուլընմատըզընտան, իքի թարաֆտան տա նուֆուս թէլէֆաթը օլմամըշ տըր։

—Օսմանլը ֆօնտօլարը, Պուլկարիթան մէսլէսի սէպէպիյէ տուրկուն օլուպ՝ Օսմանլը իսթիգրազընը մուվաֆագէյէթինէ տէ մանի օլմագտա տըր։ Էվրօբա պանքէրլերի՝ Թիւրքիանը վազկէթինի էլան չիպէրէլի ատտ իթմէքտէ տիրլեր։ Էվրօբա բիացալարընտա ագէշ պօլ վէ ուճուզ իսէ տէ, Օսմանլը թանվիլաթը սաթըն ալընմասընա հասր իտիլմէմէքտէ տիր։ Բուլգէրի վէ Անատօլը տէմիր եօլլարը իւզէրինտէ զուհուրա կէլէն թաթիլի իշղալ վէ Պուլկարիսթան հիւքիւմէթինին Շարգի Բուլգէրի խաթթարընը իշղալ իթմէսի՝ Օսմանլը թանվիլաթը իշին պիրէր տարպէ օլմըշ տըր։

—Նամ միւթէասիրրքը Ֆէրիտ բաշա՝ Վան վիլայէթի վալիլիկինէ թայինին օլընմըշ տըր։

—Պասրա թարաֆլարընտա պազը մէնաֆիին թէէմին իտիլմէսինէ մուգապիլ, չիմտի Ինկիլթէրրանը եէտինտէ օլան Գըպրըս ճէղիրէսի իտարէսինին տէվլէթի Ալիէյէ իհատէսինի պազը Ինկիլիզ զազէթալարը՝ եազբեօրլար։

—Էվվէլքի կիւն, Սրբպիա սէֆիրի՝ Սատրազամ վէ Խարիճիէ նազրը իլէ միւլազաթ իթմիշ տիր։

—Անատօլը չըմէնարֆէրի տիրէքթօրը Մ. Հիւմինէն՝ Պաղտատ խաթթը քէպիրի իլէ Օսմանլը տէմիր եօլլարը հագգընտա Նաֆիա նազրը իլէ կէօրիշմիշ տիր։

—Իրան սէֆիրինին՝ սէֆարէթտէն խաթիֆա իթտիկի բիվաեէթ օլունուեօր։

—Իւչիւնճիւ օրտուսան պիր թապուր Տէրիսաատէթ ճէլպ իտիլմիշ տիր։

—Մապէյն պաշ թէշրիֆաթճրը Դալիպ բաշա խաթիֆասընը վէրմիշ իսէ տէ, Սատրազամ Քեամիլ բաշանը թէվասսիւթիւ իւզէրինէ իսթիֆասընը կէրի պմըշ տըր։

—Միւհէնտիս Տիգրան պէյ՝ Տէրիսաատէթ վէ ճիվար քէօյլէրտէ թէլէֆօն թէէսսիս իթմէք իւզրէ իմթիեազ իսթէմիշ տիր։

—Մէճլիսի մէպուսանէն իճթիմաը վագթը եազլաշտըզընտան, Ինթիխապարը թաճիլ իտիլմէսի վէ նէթիճէսինին պիտիրիլմէսի Տախիլիէ նէզարէթինտէն թաշրալարա էմր օլունմըշ տըր։

—Բուսումաթ էմանէթինին իսլահընա՝ Մրսըր մալիէ միւֆէթթիշի ումումիսի Շիթի պէյին մէմուր օլտուղը բիվաեէթ օլունուեօր։

—Օրսզտի Պագ թիճարէթխանէսի ամէլէսինին թաթիլի իշղալը տէվամ իթմէքտէ տիր։ —Տիւնտէն պէրու չէհրիմիզ բէրուքեար գալֆալարը տախի թաթիլ իյլէմիշլէր տիր։ Պունլար տա, քազար կիւնլէրի իչին չալըշմագ վագթլարընին թէնզիլինի թալէպ իտիեօրլար։

—Պաթում իլէ Օտէսա լիմանլարը տախի օլարագ, իչպու-իքի լիման արասընտա պուլունան Գարատէնիզին Բուս սէվահիլինտէն եօլճըլը վէ եօլճուսրը՝ Սեպտ. 17 թարիխիյէ հարէքէթ իտէն սէֆինէլէրին Սինօպ թէհաֆիւզխանէսինտէ 5 կիւն գարանթինայա վէ թիւթսիւ մուամէլէսինէ, վէ սէրպէսթ բրաթիգա ալան եօլճըլարընտա, իգամէթ կեահլարընտա, տիկէր 5 կիւն նէզարէթը թրպպիէ ալթընտա պուլունաբրբլմասընա, վէ Սեպտ. 18 թարիխինտէն իթթիպարէն Գարատէնիզին Բուս լիմանլարընտան կէլէն հաճի սէֆինէլէրինին վէ մուհաճիր նագլ իտէն տիկէր վաքօրլարըն թէտապիրի սրհհէյէ թապի օլմալարընա Մէճլիսի սրհհիէճէ գարար վէրիլմիշ տիր։

—Սրհհիէ մէճլիսինտէ Ինկիլիզ տէլէկէսի, Տէրգօս վէ Համիտիէ սուլարընըն իչիլմէսի, հաթթա ումուրը պէյթիյէտէ գուլլանըլմասը սրհհէթճէ թէհլիքէլի օլտըղընտան, վէ չու արալըգ գօլէրա միգրօպընին սիրայէթինէ պու սուլար վէսիլէ օլապիլէճէկինտէն, սիւզկէճտէն կէչիրիլտիքտէն սօնրա իսթիմալի տէ, չայեանը էմնիյէթ օլամաեան պու սուլարըն, գայնատըլտըգտան սօնրա գուլլանըլմասընը, վէ աթըպանընութգլար իրատը վէ զազէթալարտա մէգալէլէր իլէ էհալիյէ եէյեճէքլէրինի իխթար իթմէլէրինի, վէ մահալլէ իմամ վէ մուխթարլարընը՝ չիպէրէլի վուգուաթը տէրճալ մէրճիթինէ խապէր վէրմէլէրինի թավսիյէ իյլէմիշ տիր։

—Իզմիրտէն էֆրէնտի Հոկտ. 1 թարիխիյէ սթիտէքի թէլէկրաֆ ալընմըշ տըր. «Թաթիլի իշղալ իթմիշ օլան Այտըն տէմիր եօլը մէմուրլարը՝ տիւն Տէվէլի քէօյիւ ըսթասիօնընտա թրէնի իսթթասան չըգարմըշլար, վէ պիր չօգ մատտի զարար վէրմիշլէր տիր։ Մէմուրլար, ըսթասիօնտա թէվգըֆ օլընան էլպաշըլարընը գուրթարմագ իչին պու կիւն եէնէ թօքանմըշլար իսէ տէ, ասքէր մուխալիֆէթ իթտիկինտէն, թաթիլի իշղալ խտէն պիր մէմուր՝ միֆրիզէի ասքէրիյէնին զապթինէ բէվօլվէր չէքմիշ, ասքէրլէր մուգապէլէ իյլէմիշ, պիր քիչի թէլէֆ վէ պիր գաչ քիչի մէճրուհ օլմըշ տըր։ Թաթիլի իշղալ իտէն մէմուրլար, թէլէկրաֆ թէլլէրինի թէմամիյլէ քէսմիշլէր տիր։ Ումուրը թիճարէթին էն իշլէք զէմանընտա պու հալ՝ թիճարէթէ պէօյիւք զարար վէրմէքտէ տիր։ Թիւճճար՝ «մօրաթօրիում» թալէպ իտիեօրլար։

—Իզմիրտէն ալաֆ. Սեպտ. 30 թարիխիյէ քէշիտէ օլընան պիր թէլէկրաֆա նէզարէն, Գօրտէլեօյա կիտէն պիր վաքօր իլէ Սէլանիքտէն կէլմէքտէ օլան Շերքէթի Համիտիէնին պիր վաքօրը պէյինտէ չիտէթլի միւսատէմէ վուգու պուլարագ, Գօրտէլեօյա կիտէն վաքօր պիր գաչ տագրգա զարֆընտա պաթմըշ տըր։ Հավանըն ֆէնալըղը սէպէպիյէ եօլճըլարըն էքսէրիսի զամարալարտա պուլընտըզընտան, թոսկիս քէֆիհէէթի բէք կիւճ իճրա իտիլմիշ տիր։ Թէլէֆ օլանլարըն միգտարը եիւզտէն զիեատէ տիր։

Տիկէր պիր թէլէկրաֆա կէօրէ, Իսթանպօլ իսմինտէ օլան պաթան վաքօրտա էքսէրիսի Խրիսթիեան օլարագ 200 տէն զիեատէ եօլճը վար իմիշ։ Պունպարտան եալընըզ 35 քիչի գուրթուլմըշ տըր։ Բուլգար, պու ֆէլաքէթտէն տօլայը հիտաէթլէնէրէք, Շերքէթին Իզմիր վէ Գարա-Եագատաքի իսկէլէլէրինի աթէշէ վէրմիշլէր տիր։

—Պու կիւն, Գալաթա սէրայը ճիվարընտա պիր պիչարէ, թրամվայըն ալթընտա գալարագ, վէֆաթ իթմիշ տիր։

Շարգ տէմիր եօլլարը թանվիլաթը բիանդօսընըն սօն քէշիտէսինտէ իքրամէ գազանան նումէրօլար՝ կէլէճէք նիւսխէմիզատ տէրճ օլընաճագ տըր։

ՊԱՆԳ ԷՄԲԷՐԻԱԼ ՕԹՕՄԱՆ վէ ՔՐԷՏԻ ԼԻՕՆԷ ՊԱՆԳԱՍԸՆԸ՝ Գալաթա, Պէյօղլու վէ Իսթանպօլ իտարէխանէլէրի՝ ալաֆ. Հոկտեմբերին 3ինճի բազար իրթէսի կիւնիւ թաթիլ օլունաճագլար տըր։

ԵԷՆԻ ԷՍԷՐԼԷՐ

Մէարիֆ նէզարէթի մէմուրլարընտան՝ լիսանը ֆրանսէվի մուսալիմ Կոմիտաս էֆ. Ոսկեան, պու քէրրէ «ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՎԱՂԻԵՐԷՆ ԼԵՋՈՒԻ» նամիյլէ, մէքթէպլէրին օրթա վէ ալի տէրէճէսէքի սընֆլարընա մախսուս եէնի պիր ատրս քիթապը թէէլիֆ վէ նէշր իյլէմիշ տիր։ Կոմիտաս էֆ.-նին՝ պունտան էվվէլ թէէլիֆ իթտիկի էսէրլէրի կիպի, իշպու եէնի էսէրի տախի, սէնէլէրճէ սրպգաթ իտէն մուսալիմլիկինին թէճրիւպէլէրի իւզէրինէ պինա իտիմիշ օլուպ, լիսանը ֆրանսէվիյի թանսիլ իշին թէսհիլաթը հավի վէ պինապէրին մուճիպի իսթիֆատէ օլտուղընտան, ումումիյէթլէ թագտիր օլունաճաղընա շիւպհէ եօգ տըր։ Իշպու էսէր՝ 12 ղ. ֆիյաթընտա օլուպ, մէրքէզի Պաղտասլեան մաթպասը տըր, վէ քեաֆֆէյի քիթապճը տիւքքեանլարընտա սաթըրը։

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

ԲԵՐԱ, ԵԷՇԻԼ ՓՈՂՈՑ ԹԻՒ 1

Ուսումնարանին քառերորդ տարեշրջանը կը սկսի առաջիկայ Սեպտեմբեր 1)14, Երկուշաբթի օրը։

Օսմանեան Սահմանադրութեան դպրոցական հաստատութեանց համար չնորհած թղթատութեան ճշմարիտ գաղափարն և բազմաչան ազդեցութիւնն յօգուտ գործածելով և նոր կեանքին ու յարաբերութեանց նպատակայարմար պէտքերն աչքի առջեւ ունենալով, ներկայ տարեշրջանին մէջ օգտաւէտ բարեփոխումներ պիտի ըլլան ի յառաջադիմութիւն Հայ մանկաւոյն։

Արձանագրութեան և մանրամասն տեղեկութեանց համար պատուական ազգայինք կրնան դիմել Տնօրէնութեան, ամսոյս 31 Հինգշաբթի օրէն սկսեալ առաւօտեան մինչեւ կէսօր։

7—10 Խնամակալութիւն

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Ի ԲԱՆԿԱԼԹԻ

52րդ ՏԱՐԵՇՐՋԱՆ

Վարժարանս կը բացուի 1/14 Սեպտ. 1908, միւնոյն ուղղութեամբ և ծրագրով։

Վարժարանս ունի արդի երկրորդական դպրոցներուն (Ecole secondaire moderne Realschule) ծրագիրը, միջոցավայրիս պիտոյիցը յարմարցուած։

Լեզուներ.— Հայերէն, Տաճկերէն, Գերմաներէն, Գաղղիերէն, Անգղիերէն։

Գիտութիւններ.— Ուսողական, բնագիտական, քնապատմական, պատմական. կ'աւանդուին Գաղղիերէն և Գերմաներէն լեզուներով։

Առեւտրական.— Աշխարհագրութիւն, հաշուակալութիւն, թղթակցութիւն. Գաղ. Գերմ. և Անգղ.։

Ուսուցիչ.— Ներքին և արտաքին 22 ուսուցիչ կը դասաւանեն։

Նորամուտ աշակերտաց ընդունելութիւնը կը սկսի Օգոստոս 19էն, ամէն օր մինչեւ կէս օր։

7—10 Հ. ԳԷՈՐԳ Վ. ՓԱՆՋԻԿԵԱՆ

Վարիչ Վիեն. Մխիթ. Վարժարանի

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղշ.	Բր.
Թէվֆիկ իտիլմիշ էսհ. ուս.	100	14½
Բուլգէր չըմէնտրֆէրի Ֆր.	171	
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	
Տէրիս. Թրամվայ գուբ.	7	80
» » Թանվ Ֆր.	484	
Բէժի	19	30
Տէրիսաատէթ Բրնթըմ	430	
Տէրգօղ	301	
Անատօլը չըմէնտրֆէրի գուբ.	14	55
» » Թան.	505	
Գրէկի Յոհանէ Էֆիբսիէն Ա.	284	
» » » Բ.	248	

ԱԳՕՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ.տան	Ղշ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ Ֆարգը	107	18
Մէթալիք	101	20
Բօլ	92	
Ֆրանսզ ալթունը	87	15
Ինկիլիզ լիրասը	109	29
Դրամից	50	
Բուսպի քեաղրա	8	70

Սահիպը իսիքիեազ վէ մեսուլը ղազէթա

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ

ԻՏԱՐԷԽԱՆԷ

Պէյօղլուսնա, Թագսիմ ճաատէսիճեէ Ն. 65